

— Ս Ի Ռ Ո Ւ —

Լ.Ե. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇԲՁԱՆ

1961

◀ Ա.ՊՐԻԼ ▶

Թիւ 4

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

* * *

Յիսուսի խորհուրդը՝ որ հիմնական սկզբունքն է իր վարդապետութեան, կապ ունի ամրօրէն ո՞չ միայն հոգիներու՝ այլև իրերու բնութեան հետ։ Արդէն բնութիւնն առ խորապէս խորհրդաւոր է։ Գիտութիւնը՝ հակառակ իր՝ հսկայական քայլերուն, անկարող եղած է լուծել տիեզերական կազմութեան գաղտնիքը և մարդկային զոյութեան առեղծուածը։ Աւրէկ՞ կու զանք, ինչո՞ւ եկած ենք, ո՞ւր կ'երթանք, ո՞վ ենք։ Հարցումներ՝ որոնք չունին գիտական բացատրութիւն։ Տիեզերքի կազմութիւնը, իրերու տևականութիւնը, մարդկային ծագումը անթափանցելի խորհուրդներ են ինքնին։ Անոնց բաղդատութիւնը, տևականութիւնը և գախճանը կը կրեն յարանման բնոյթ՝ միշտ անլուծելի։ Մարդուն մէջ ու մարդէն դուրս, բնութեան մէջ բոլոր տեսանելի ու անծանօթ տարրերն ու անոնց ապագայ ճակատագիրը կը կազմեն մեր մտայնութեան առջև անդնդախոր վիճ մը։ Այսքան խորհրդաւոր՝ որքան պարզ անհատի մը ծնունդն ու ճակատագիրը։

Արդէն նիւթին ու հոգիին բոլոր երեսյները լիսպէս քողարկուած են խորհրդատիպ շղարշով մը։ Մանուկը որ կը ժպտի օրօրոցին մէջ՝ ծնած է ու կ'ապրի կեանքի բացարձակ խորհուրդին մէջ։ Մերունին որ ապրած է կեանքը՝ իր հուսկ ժամերուն կը խորհի մահուան ու յաւիտենականութեան խորհուրդի մասին։ Մարդը իր կիրքերով, յոյզերով ու երազներով — նոյնիսկ իր ծիծառովն ու արցունքովը — չի ներկայացներ միթէ խորհուրդներու ամենէն զարմանալին։ Աւրէկ՞ կը ժայթքի մարդեղէն նիւթը կենդանացնող կայծը։

Աստուծոյ էսութիւնը, Յիսուսի աստուածային էսութիւնը տիեզերական խորհուրդներուն խորհուրդն է, որուն ո՞չ մէկ իմաստասէր, ո՞չ մէկ զիտուն, ո՞չ մէկ աստուածաբարան կարող է զիտակօրէն թափանցել։

— «Ո՞վ կարող է սկեռել Անոր շանթահար մեծութեանը կայծակին», կը զոչէ երանելին Յոր, իր դժբախտութեան աղբանացին վրայ (Յոր, ԽԶ. 14)։

— «Ի՞նչպէս կարելի է ըմբռնել Անոր երկնային զոյութիւնը, որուն վեհ հանգամանքը չունի որևէ բաղդատական առընչութիւն զգայուն իրերուն հետ», կը զրէ թովմաս Աղուինացին։

— «Հոյս ի լուսոյ, լոյս յաւեխենական, Աստուած անձառելի, Աստուած անխմանալի» , կ'երգեն մեր շարականները :

Աստուածոյ իրականութեան, աստուածային խորհուրդի իմաստը ճշմարտութեան իմաստն է : Եւ նոյնիսկ կրօնք մը որ կը դիմէ բանականութեան, բացարելու համար Աստուածոյ զոյութիւնը վերացական տեսութիւններով, կը դադրի կրօնք ըլլալէ, վասնդի կը հոկասէ աստուածային յայսնութեան խորհուրդին : Ան կը մերկացնէ միաքը : Խորհուրդը մարդկային բանականութեան գեղահիւս տաճարն է : Ան մեր երազներուն, մեր հոգեկան թոփշներուն սրբազն սնունդն է :

Սակայն այս վերջին տարիները զիտական աստուածաբանութիւնն ու փիլիսոփայութիւնը թափառեցան խոառը ուղիներով և վիճաբանութեան նիւթգարձուցին Աստուածոյ զոյութիւնը կամ ոչ-զոյութիւնը, Յիսուսի իրականութիւնը կամ ոչ-իրականութիւնը, Աւետարանի վաւերականութիւնը կամ բանահաւաքութիւնը օտար աղբիւրներէ, բայց հակառակ իրենց սովիհստական ճիղերուն անկարող եղան բարձրանալու ճշմարտութեան կատարը : Որովհետեւ այդ կատարը, անհունօրէն բարձր, շրջապատուած է խորհրդաւոր ամպերով՝ ուր մարդկային բանականութիւնը անզօր է հասնելու :

Կը հարցնեմ շատ անգամ թէ՝ ինչո՞ւ շատերը չեն կարող կամ չեն ուղիր ըմբռնել թէ Աստուած սկիլիզրն ու լիւրցն է ամէն բանի, թէ Անոր զոյութիւնը հոչակուած է արդէն իրերու իրականութեամբ, յաւիտենապէս, և ոչ թէ իրերու շարժանկարը, փոփոխականութիւնն ու անկատարութիւնը կը հաստատեն բացարձակ կատարելութիւնը աստուածային մշտագոյութեան :

Քանի ու Հէկէլ, Հօլպախ կամ Թօլանտ ի զուր պնդեցին թէ Աստուածոյ էութիւնը չէ հիմուած զիտական անժխտելի ապացոյցի վրայ, նոյնիսկ բնագանցօրէն, զոր բանականութիւնը կարող ըլլայ ըմբռնել բացորոշ պայծառութեամբ : Բայց հարցնենք անգամ մը այս իմաստուններուն թէ Աստուած կամ աստուածային խորհուրդը կ'իյնա՞յ կշռական հաշիւներու շուրջ ու կարո՞ղ է առարկայ դառնալ մաքի խաղերուն՝ որոնք բնականաբար սահմանափակ են : Եթէ նոյնիսկ սիփիւրքի բոլոր Վոլթէռները, Քանթերը, Նոփէնհատուրիներն ու Տէքարթները միանան ու խմբակցն՝ կարող պիտի չըլլան ալճէպական, մաթէմաթիքական, իմաստափիրական կամ բնապաշտական տուեալներով ժիսել Աստուածոյ զոյութիւնը, չնչել Անոր անունը երկրի ու երկնակամարի վրայէն :

Տիեզերքը արդէն իր ամբողջական տարրերով կը փառաբանէ աստուածային խորհուրդին շբեզութիւնը : Լեռները հակայ, գետերը խրոխտ, հոսանքները փրփրալից, դաշտերը գալարագեղ, անտառները ծառսխիտ, առուակները քաղցրակարկաչ, ծառերը պալպալից, թռչունները գեղզեզուն, երկինքը աստղագարդ, ովկիսանոսը լայնասարած, միջոցը անհուն ու ժամանակը անսահման, ու մարդը՝ հիւլէն մտածող, հրաշալերազ սաեղծագործութեան, չե՞ն ներկայացներ միթէ կենդանի ապացոյցներ Աստուածոյ խորհուրդին, Յիսուսի աստուածային խորհուրդին, որուն առջև մարդկութիւնը իր զիտակցութեան վայրկեանէն կ'աղօթէ ծնրադիր :

Հաւատագիր, հաւատալը Անա՛ Աստուծոյ զերագոյն խորհուրդը, ահա՛ Յիսուսի աստուածափառ իրականութիւնը, ահա՛ Աւետարանի վարդապետութեան երկնային հմայքը։ Առողջ ու պայծառ մտայնութեամբ օժտուած մարդկային հոգին՝ տողորուած ճշմարտութեան անկեղծ սիրով, կը ծնի հաւատագիր, կը միանի հաւատագիր ու կը թափանցէ այն հեռաւոր ու թաքուն խորհուրդներուն՝ որոնք կը ծածկեն Աստուծոյ Հութիւնը։ Հաւատագիր, հաւատալը Աստուծոյ ու աստուածային խորհուրդներուն՝ մարդուն մեծազոյն իմաստութիւնը կը կազմէ։ Բայց պէտք է հաւատալ հոգիով ու մարմնով։ Պէտք է հաւատալ գործքով։

— «ԵՄԱՐԻՄՆ առանց հողեւոյ մեռեալ է, այսպէս և հաւատագ առանց գործոց մեռեալ են», կ'ըսէ Յակոբոս առաքեալ իր Թուղթին մէջ (Կ. Բ., 26):

Այս հաւատագը տիեզերական հանգամանք ունի։ Ան չի պատկանիր ո՛չ մէկ անհատի, ըլլայ նոյնիսկ բացառիկ համարի տէր։ Ան կը մերժէ ազգութիւնն ու հայրենիքի զաղափարը ու կ'ընդգրկէ իր մէջ համայն տիեզերքն ու բովանդակ մարդկութիւնը։ Մարդկային բոլոր ցեղերը, ցեղային բոլոր անդամները Աստուծոյ զաւակներն են։ Աստուած միակ է, բացարձակ ու տիեզերական։ Բայց Մովսէսի Ենովան Խարյէլի Աստուածն է, ինչպէս Պուտառ Զինացիներուն։ Պրահմա Հնդիկներուն Աստուածն է, Խակ Ալլահը Խամամրդկային է, Յիսուսի պաշտկանի։ Սակայն Քրիստոնէութեան Աստուածը համամրդկային է, Յիսուսի պաշտամունքը կը կայանայ անոր մէջ՝ որ իր Եկեղեցին դարերու փոթորկիներուն դիմագրոյ գերբնական ոյժը մնայ անսասան, ու պիտի մնայ միշտ կենդանի ու աւելի փառանեղ՝ ապազյ դարերու մէջ ալ։ Հետզհետէ, ճակատագրօբէն, քրիստոնէական պաշտամունքը հորիզոններէ հորիզոն պիտի ծաւալի անսահման, վասնզի անցեալը, ներկան ու ապազան անոր կը պատկանին։ Աւ Խաչը Յիսուսի, լուսաթոփի ու յաղթական, պիտի տարածէ իր բազուկները յաւերդօրէն աշխարհի ամէն անկիւն, պիտի ճառապայթէ բոլորին վրայ ու բոլորին համար, պիտի հրաւիրէ ամէնքը իր վսիմ, իր սրբազն իտէալին, Յիսուսի սիրոյն, տիեզերական եղբայրակցութեան։

Սիրեցէք զիրար։ Պաթմոսի մէջ ամէն օր, առանց յոզնելու, առանց ձանձրանալու, ծերունի աստուածաբան առաքեալը՝ Յովհաննէս, կը կրկնէր իր աշակերտներուն՝ «Ալիրէցէ վլիմեան»։ Դիրար սիրելով՝ սիրած կ'ըլլանք զիստուած, «զի սէր յԱստուծոյ է, եւ ամենայն որ սիրէ՝ յԱստուծոյ է ծնիալ։ Աստուած սէր է, եւ որ կայ իսէրն, բնակիալ է յԱստուած, եւ Աստուած ինմա բնակի» (Ա. Յովհ., Գ. 7 և 10)։

— «Եէրը քաղցը է, երկայնամիտ է։ սէրը չի նախանձիր, չի զոռոզանար, չի յանդղնիր», կը զրէ Պողոս Առաքեալ (Կողնթ. Փ. 4)։ Եէրը Յիսուսի վարդապետութեան զոհարն է։ պէտք է սիրել եղբայրը, սիրել օտարը ինչպէս մեր անձր։ Սէրը կ'ազնուացնէ մարդը, կը սանձահարէ կիրքերը, կը խաղաղեցնէ յոյզերը և կը վերացնէ մասձումները։

Ա. Ն.